

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱԶԳԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Կը խորհիմ թէ, միջին հայ անհատին մօս կարեսը բան կը պատկի որ կարելի է կոչել գործնական ազգասիրութիւնը:

Բոլորս ալ տևեի կամ նուազ չափով կը սիրենք մեր ազգը, բայց սիրելը բան մը, և այս սէրը մեր կեանքին բոլոր երեսներուն վրայ գործնականապէս արտայայտելը բոլորավին ուրիշ բան մըն է:

Գործնական ազգասիրութիւնը կը պահանջէ ամէն բանէ առաջ զոհողութիւն: Բայց զօհողութիւն ըսելով պէտք չ' անպատճառ կամ միայն նիւթական զանողութիւն հասկնալ: Ամէն մարդ կրնայ զրամ չունինալ ազգին տալու համար, բայց ամէն մարդ իր լաւագոյնէն բաժին մը կրնայ հանել և տալ իր ազգին: կարեսը ազգին տալ կամ անոր նուրբութիւն է: Տալ գիտնալ, տալու վարժութիւն և սիրով տալ պէտք է ուղրինք: Ամէն հայու պարտականութիւնն է սիրել իր Ազգը, հպարտ ըլլալ, և ոչ թէ ամօթ զգալ այս ազգին զաւակ ըլլալուն:

Ճիշդ է որ մենք շատ փոքր ազգ մըն ենք, անտէր և անհայրենիք: ու այս պատճառով շատ անզամ կարգ մը ասպարէզներու մէջ մեր յառաջդիմութեան կարծէք թէ խոչնդոս կը դառնայ մեր աղջութեան արդ նկարագիրը: Արտակարգ կարողութիւն պէտք է շատ անզամ հայուն համար կարենալ այս տեսակ ասպարէզներու մէջ յառաջդիմելու: բայց մոռնալու չ' որ աղքատին զաւակն ալ յառաջարկէմ է յաճախ: Եթէ մենք ազգովին աղքատ ենք, այս աղքատութիւնը պէտք է մեզ մզէ տասնապատկելու մեր ձիգերը զմեզ լաւագոյն արժանիքներով և կարողութիւններով օժտելու համար, որպէսզի մեր անձնական արժանիքներով կարենանք ձեռք բերել այն յաջողութիւնները՝ որ ուրիշներ հարստութեամբ կամ ազգային պաշտպանութեամբ ձեռք կը բերեն: Հետեարար իմ համոզումովս գործնական ազգասիրութիւնը կը պահանջէ երկու բան: Առաջին զօհողութիւնը իր ազգին համար: Երկրորդ՝ ինքնազարգացում՝ գործնական իր ազգին համար:

Գիտենք որ հայը միշտ առած է և կու

տայ Ազգին: Այս, մեծութ փոքրը հարուսան ու աղքատը տուած են միշտ իրենց լուման, մանաւանդ երբ աղեաներ եկած ե պայթած են Ազգին զլխուն: բայց ինձ այն պէս կը թուի որ ազգային մեծ բարերարներու և ազգաւերներու թիւը հետզհետէ կը նուռզի: միջին հայը գվելամակելով սկսած է տալ: ինչո՞ւ արդեօք այսպէս է:

Բայտ իս, Կիլաւոր պատճառներն են հետեւալները.

1) Կեանքի պայտքարը սաստկացած է և այդ բուսն պայտքարին մէջ հայը կարող չէ այլն զրամ շահիւ ան զիւրութեամբ որով նա կը շահէր այդ զրամը անցեալին մէջ:

2) Կեանքի պահանջքները բազմապատշուած են, այնպէս որ հայը նոյնիսկ եթէ, բազմատմամբ անցեալ ժամանակներուն, շատ աւելին շահէր, այսօր գարծեալ հաշգիւ պիտի կրնար իր օրուան պէտքերը գոհացնել:

3) Ուրիշ ազգեր կու տան սիրով իրենց ազգին անոր համար որ անոնք իրենց տուածին փոխարէնը կ'ստանան. երբ, օրինակի համար, ազգի մը անկախութեան սպառնալիք ըլլայ, կը տեսնէք որ այդ ազգին զաւակները ահագին զօհողութիւններ կ'ընեն սիրով, բայց անոնք իրենց զօհողութեանց արդիւնքը կը վայելեն, իրենց տուածին փոխարէնը կ'ստանան իրենց անկախութիւնը փրկելով:

Որդ, ինչ որ ալ ըլլայ կեանքի պայտքարը և գարուն պահանջքները, հայը պէտք է զիւնայ որ պարտականութիւն ունի իր աղքին հանդէպ, ինչպէս իր ծնողաց կամ ընտանիքին հանդէպ: Եթէ իր շահածը անբաւական է, ան պէտք է ձիգ մը ընէ աւելին կարենալ շահէրու համար, որպէսզի իր շահածէն բաժին մըն ալ կարենայ հանել իր աղքին: Կամքի տէր մարդիկ որքան ալ զգան կեանքի բեռը ծանրացած, այնքան աւելի կ'աշխատախին և կը յառաջդիմեն. այնպէս որ շատ անզամ անոնք զգացած ու խոստավանած են թէ այնքան յառաջդիմած պիտի ըլլային, եթէ իրենց կեանքին բեռը այնքան ծանր եղած ըլլար:

Չվախնանք ուրիշն մեր բեռը քիչիկ մը ծանրացնելէ ազգային տուրքերով, անոնք

մեղ մզում կրնան տալ աւելի աշխատելու
և յառաջդիմելու:

Յետոյ, բնական է անշուշտ, որ ճարդ
վհատի երբ շարունակ տայ և փոխարէնը
չ'ստանայ, բայց մենք պէտք է տանք մեր
աղջին, այն գիտակցութեամբ որ մեր տուա-
ծին փոխարէնը չենք կրնար շուտով ստա-
նալ: Երբ անմիջական արդիւնք չսպասինք
չենք վհատիր:

Գանք այժմ ի՞նքնազարգացման:

Մենք, պէտք ենք զմիզ հետզհետէ և
օրէ օր աւելի զարդացնել. ինչ որ ալ ըլ-
լայ, մեր ասպարէզը, մեր արուեստը կամ
արենասը, մենք մեր կարողութիւնները
պէտք է մշակենք: Ամէն անցնող օր մեր
իւրաքանչիւրին վրայ նոր ձիրք, նոր ար-
ժանիք, նոր կարողութիւն, նոր առաքի-
նութիւն պէտք է աւելցնէ:

Պէտք է որ բարոյապէս, մտաւորապէս
և ֆիզիքապէս հետզհետէ աւելի զարգա-
նանք: Ամէն դաշտի մէջ պէտք է մարզուինք
և զարգանանք և աշխատինք տիպար քա-
ղաքացիներ ըլլալու: Իր ազգին օգտակար
չի կրնար ըլլալ նա, որ իր անձին օգտա-
կար չէ կրցած ըլլալ:

Մեր արժանիքները ու կարողութիւնն-
ենք պէտք է բազմապատկենք ոչ թէ անձ-
նական փառքի համար, այլ մեր աղջին
փառքին համար: Մենք փոքր ազդ մէծ
աղջերու կողքին պէտք է որ փայլինք:
Այն ատեն կրնամ ըսել զրային շատ աւե-
լին տուած կ'ըլլանք մեր աղջին, անոր
փառքն ու պատիւը աւելցնելով:

Մեր արտակարդ կարողութիւններով և
արժանիքներով պէտք է բազմալի տարր մը
ըլլանք ու նկատուինք ամէն աղջերու մօտ:
Երբ տիպար քաղաքացիներ ըլլանք մեզ
հիւրընկալող աղջերուն, զմեզ պատրաս-
տած կ'ըլլանք մեր հայրենիքին համար:

Ահա այսպէս է, ըստ իս, որ ամէն հայ
կրնայ գործնականի վերածել իր աղջասի-
րութիւնը:

Կ. Միջնաբան

Երուսաղմէ

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻԿԻՆ

Հ Օ Գ Ե Վ Ա Ն Գ Ի Ս

ԵՐԱՆԱԵՆՈՐԸ Տ. ԹՈՐԳՈՄ Ս. ՊԱՏՐԻԱՐՔԻ
ՄԱՀՈՒԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՊԵԽԻ

Փետրուար 9ի կիրակիին Հոգեհանգատեան
Հանգիստաւոր պաշտամունք կատարուեցաւ, Ա.
Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, ի հանգիստ
Հոգւոյ մեծանուն Պատրիարքին Ս. Աթոռոյան,
Երանեայիշատակ Տ. Թորգոմ Ս. Պատրիարքի,
իր մահուան երկրորդ տարելիցին առիթով:

Ս. Պատարագի միջոցին քարոզեց Տ. Նորայր
Վրդու, զջի ի հուր փորձի ոսկի, և մարդ՝ ի բովու
տառապահաց բնարանով: Տառապանքին ազ
նըւացնող, զոտող ու զօրացնող հանգամանքը
վիր հանեց կենցանի օրինակներովը Աստուա-
ծաշունչի և Հայկեան Պատմութեան տիպար գէմ-
քերուն: Ա. նոյն շաւիպէն, տառապանքի կրա-
կին մէջէն իր հաւատ քին ամրացը կերտած իր
հոգիին ազնուականութիւնը ձեռք բերած ան-
ձեկն մէկը իրին ներկայացուց Հանգ: Տ. Թոր-
գոմ Սրբազնը, որ զիտցաւ փոխանակ խուսա-
փելու, զիմագրաւել կենաքին զժուարութիւն-
ներն ու տառապահնեները, իր Եկեղեցին ու աղ-
գին նույիրելով ամենաընտեր բաժինը իր որոշի
ու մոքի արգասիքներուն:

«Հայր մերւէն վիրջ կատարուեցաւ Հոգե-
հանգստեան միհայուք պաշտօն: Հանգիստպե-
տութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօրի

Ս. Պատարագի աւարտումէն յետոյ ամրոզ Միարանութիւնը և աշակերտութիւնը ձանրա-
գնաց և երկարածիգ թափօրով: Ի գուստ ունե-
նալով Ամեն. Ս. Պատրիարք Հայրը ու զուուցան
Ս. Փրկիչ, լուսահոգուոն հողակայտին ուխափ եր-
թալու: Ս. Թարգմանչաց նախակրթարանի երկ-
սիր ուսանողութիւնը երկու գիծով բացուած
էր վարժարանի սալայտակին երկայնութեամբ:
ուրիէ պիտի անցներ թափօրը, հոծ բազմու-
թեամբ: Ժառանգաւոր սաները երգեցին ուխափ
երգը Գուրեան Սրբազնի՝ և թէ զիս տանիսու
թափօրին մէջէն կը տարուէր խաչածն պահի մը:
Նախակրթարանի բաթօրագոյն երկու դասարան-
ները և ուսուցչական խումբը միացան թափօրին:
Երկու ձագինուակներով: մինչեւ Հոգագամբան:
Հոն ևս կատարուեցաւ հոգեհանգստեան հարգ:
որմէ յետոյ, եկեղեցւոյ խորանին առջևէն, խօ-
սեցաւ Հոգ: Տ. Աթոռուն Վրդու, յիշեցնելով Թոր-
գոմ Սրբազնի անձին պահասով զդացուած խո-
րունկ վիշտը Միարանութեան և համբէն աղ-
ջին: Եթոյ ներկայացնելով Սրբազնին անձին
հայքը, ըսաւ: «Եթերել գիտցաւ որուն համար
մանաւանդ սիրուեցաւ: իր հոգիին բացառիկ
որակը, իր մտքին բազմազան շնորհները, սի-
րելի դարձուցեր էին զինք, այն խօր ու լուրջ
սիրով: որ հիացումը կը ծնի: և այն էր բացեր Ան
իր սիրու, Միարանութեան երկը անդամներէն և
բարեկամներէն սկսեալ մինչեւ կարմրալան փոք-
րիները Ս. Թարգմանչաց: «Ս. Յակոբը հոգին
ինչպէս ինք սիրէր կոչել: